

ԿՈՅՍԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

**Գրեց՝ ԽԱԼԻԼ ՄԻՊՐԱՆ ԽԵԺԱՎ
Թրգ.՝ ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ**

«Ծաղիկ մըն էր անհպելի
Որ ապրեցա ու մեռաւ...
Նման կոյսի»:

Գերազանց ըլլալով թիւը՝ թշնամի գօրքերում, գօրավարը այլ ելք չունենալով, հետեւեալը իրահանգեց իր զինուորաներում.

«Խնայելու համար կեանքեր եւ զինամթերք, հարկ է նահանջել կարգապահօրէն, քաղաք մը մօտակայ, որ անծանօթ է թշնամիին եւ Հռովդել ուազմակարութիւն մը նոր»:

«Պիտի քալենք անսպատի մէջէն, որ նախընտրելի է որպէս լաւագոյն միջոց, քան իյնալ ձեռքը թշնամիին: Պիտի անցնինք մենաստաններէ եւ վանքերէ եւ որ ստիպուած ենք գուաւելու: Միայն՝ կերակուր եւ պաշար ապառովիելու համար»:

Զօրքը չվարանեցաւ. որովհետեւ ուրիշ նար չկար ազատելու համար այս վտանգաւոր կացութենէն:

Օրերով Քալեցին անոնք անապատի մէջէն. ուժասպառ, ամօրի ու ծարաւ:

Օր մը տեսան հրաշալի կառոյց մը որ կը նմանէր հիմ ամրոցի մը, որուն դարպասը նման էր պարսպակատ Քաղաքի մը դրան:

Այս տեսարանը մեծ գոհունսկուրեփիւն բերաւ իրենց սրտերում: Ու մտաքերեցին, որ մենաստան մը ըլլալու էր, ուր պիտի համգչէին եւ կերակուր գտնէին:

Երբ դուռը բացին, ո՛չ մէկը եկաւ զիրենք դիմաւորելու: Քիչ ետք, ազնուական կիմ մը, սեւեր հազած, որուն մարմնին վրայ միայն դէմքը տեսանելի էր, երեւցաւ դրան մօտ:

Ան հրամանատարին բացատրեց, որ վայրը՝ կուսանոց մըն էր եւ հարկ էր որ զօրքը պատշաճ վերաբերում ունենար, ոչ մէկ վնաս հասցնելով մայրապետներում:

Զօրավարը խոստացաւ լրիւ պաշտպանել բոլոր կուսականներում, ապա՝ կերակուր խնդրեց իր զօրքերուն համար:

Բոլոր մարդիկ հիւրասիրուեցան մենաստանի ընդարձակ պարտէզին մէջ:

Հրամանատարը մարդ մըն էր բառասունի մօտ. ստորին նկարագրով եւ անպարկեցաւ:

Իր պրկումը եւ յոգնուրիւնի մեղմացնելու միտումով, փափախեցաւ կին մը՝ որ զինք հանգչեցմէր, եւ բոշեց կուսանի մը վրայ ոյժ բանցնելի...

Ուստի նեմքամիտ ցանկուրիւնը առաջնորդեց զինք պղծելու այն սուրբ վայրը, ուր կուսաններ հաստատուած էին հաղորդակցելու Աստուծոյ հետ, եւ Ամենակալին առաքելու անվերջ աղօրքներ... հեռո՛ւ այս փուն եւ ապականած աշխարհէն:

Հաւաստիացուցած ըլլալով Մայր Մեծաւորուիկին, նենքամիտ հրամանատարը բարձրացաւ սամդոյիխնենէն վեր, որ առաջնորդեց զինք կուսանի մը առանձմասսեանակը, որ տեսած էր ան պատուհանէն:

Տարիներու ամվերջ աղօրքները եւ մենակեաց անձնուրացութիւնը

շէին յաջողած ջնջել կանացի գեղեցկութիւնը անմեղութակ կուսանի դէմքին վրայ:

Ծկած էր ան այստեղ ապաստամելու մեղսալի աշխարհէն եւ պաշտելու զԱստուած, անջառուած միջավայրէն:

Սեմեակէն ներս մտնելով, ո՞յնագործը սուրբ բաշեց եւ սպառնաց սպաննել զայն եթէ ան օգնութիւն աղաղակէր...

Կրօնաւորուիկին ժպտեցաւ եւ լուս մնաց, համարելով թէ պիտի յօժարէր իր փափակին:

Ցեսոյ նայեցաւ անոր ու ըսաւ.

«Նստի՛ր եւ հանգչի՛ր. շատ յոգնած կ'երեւիս...»

Զօրավարը նստաւ կուսանին մօս, վատակ ըլլալով իր զոհին:

Եւ կուսանը ըսաւ անոր. «Ես կը զարմանամ ձեզի՝ պատերազմիկ մարդոց վրայ, որ չէք վախնար գուրք ձեզ նետելով մահուան գիրկը...»

Որուն բբամիտ վախկոտը պատսխաննեց. «Պարագանե՛րը կը սովորակն մեզ պատերազմի երթալու. Եթէ մարդիկ զիս վախկոտ չկոչեն, ես կը փախչիմ նախքան հաւանութիւնս տալու առաջնորդելու համար բանակ մը նզով-եալ...»:

Կրօնաւորուիկին ժպտեցաւ անոր ու ըսաւ. «Միթէ չե՞ս գիտեր թէ այս սրբավայրին մէջ մենք ունինք բալասան մը, որ մարմնիդ վրայ քսելով կը փրկուիս նոյնիսկ ամենասուուր թուրի հարուածն»:

«Ճարմանալի. ո՞ւր է այս բալասանը. վատահարար ես կրնամ գործածել այդ», ըսաւ զօրավարը:

«Հա՞ւ. հիմա քեզի քիչ մը կու տամ ատկէ», պատախաննեց կուսանը:

Ապելով ժամանակաշրջանին մը մէջ, երբ մարդիկ տակաւին կը հաւատային սնապաշտութեան, զօրավարը չկասկածեցաւ մաքրակենցադ կոյսին վրայ...»:

Կրօնաւորուիկին բացաւ սափոր մը, եւ ցոյց տուաւ անոր ներմակ բալասանը:

Տեսմելով այդ, զօրավարը շուտով սկսաւ կասկածիլ «նիւթին» վրայ...

Կրօնաւորուիկին առաւ իիչ մը անկէ, եւ խսց իր վզին շուրջ ու դառնալով զօրավարին ըսաւ.

«Եթէ չես հաւատար ինծի, ես կրնամ ապացուցանել քեզի. քաշէ՛ սուրդ եւ բոլոր ուժով հարուածէ վիզս»:

Զօրավարը տատամսեցաւ. բայց կուսանը կը շարութակէր ստիպել զիմք, որ ուժգին հարուածէր իր վիզը, եւ որ Վերջապէս կատարեց ան...»:

Իիչ մնաց որ զօրավարը գետին իյնար եւ նուաղէր, երբ տեսաւ կուսանի գլխին գլորումը իր մարմնին, որ սննդունչ ինկաւ գետին:

Ցեսոյ հասկցաւ ան, խորամանկութիւնը կոյսին, որ յաջողած էր փրկել իմքինք պղծութեան:

Կրօնաւորուիկին մեռած էր, եւ երամանատարը ոչինչ կը տեսնէր այժմ իր առջեւ, բացի երկու բանէ.

Կոյսին դիակը, եւ բալասանին սափորը...

Ան սկսաւ իր աշեքերը յարել բալասանին... յետոյ անգուխ մարմնին...

Ապա՝ կորսնցմելով իր ուշքը, դուռը բացաւ եւ դուրս վազեց նօնելով արիւնու սուրբ եւ բարձրածայն աղաղակելով իր զօրքին. «Աճապարեցէ՛ք, աճապարեցէ՛ք, պէ՛տք է ճգենք այս վայրը...»

Ան կը շարութակէր վազել, միմչեւ իր մարդիկը հասան իրեն ու գտան զիմք, մինչ ան կը շարութակէր աղաղակել, նման անզգայ երեխայի մը.

«Ե՛ս սպաննեցի՛ զինք», «Ե՛ս սպաննեցի՛ զինք»: